

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՒՉԻՒՆՃԻՒՆՆԵՐ

(1863)

ԲՈՒՄԵՐՕ — 250

1863 — ԲԵՐԼԻՆ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 5

ԱՆՔԱՐԱՆԿԱ 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԱՄԵՐԻԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 5 ԲԵՐԼԻՆ

Իւրորդա մուխապերէսինէ մախ սուս օլան թէլէզրաֆ խաթթլորը, Լասթրիա մէմալիքինտէ պօղուլմուշ օլուս զուհուտան, Սօտրանըն վէ Փաւրիսին գօնասօլտէ ֆիյաթլորը, բազար էրթէսինտէն պէրիւ նամալիւմաիւր:

Տիւանը տաալի նէզարէթի, պէլ լիքճիի տիվանը Հիւմայուն սապրգ, Սուսթաֆա էֆէնտի հաղըթթլէրինէ:

— Տիւանը Հիւմայուն պէլլիքճի լիյի, բիւթպէի իւլա, սընֆը էվլէլի իլէ պէլլիքճի քէսէտարը սապրգ Նիւալի էֆէնտի հաղըթթլէրինէ:

— Լմասիա մութասարըրֆլըը, տաալի նաղըրը սապրգ Օքյա պէլ էֆէնտի հաղըթթլէրինէ:

— Բարէսի մութասարըրֆլըը Լմասիա մութասարըրֆլը սապրգ Սալի բաշա հաղըթթլէրինէ:

— Իքինճի մապէյնճի սապրգ Լմին պէլ էֆէնտի, պուտէֆա իւլիւնճիւ մապէյնճիլիք թէվճիս պուլլուլմուշ տուր:

Պօմպայ. 29. Կոլաթիքի.

Հինտիսթան գայիմմագամը Լօրտ Լյճին վէֆաթ իթմիշ տիր: Լահօր տաղըրընըն քէաֆֆէի գապիլէլէրի

Ինկիլիզէ գարըը զօրպա գալգմըշլար տըր. ճէնէրալ Չամպէրլէրին էթրաֆընը սարմըշլար, վէ խայը զապըթան թէլէֆ իթմիշլէր տիր: Պու ճիւմլէ իլէ պու ճէնէրալ մուալէնէթէ միւհ թաճ տէյիլ իմիշ: (Ն) իւլ թօփ իլէ մէթին պիր մէվգիտէ օլուպ, միւհ հիմմաթ վէ մէյ.քիւլաթը միւքէմմէլ իմիշ:

Ինկիլիզ խապէրլէրի, պու զօրպա լըը պիր աղ տահա խաֆիֆճէ կէօս թէրիլլէր:

Լեթիգ. 2. Դէլիթիքի.

Դիտէրէլէրին ճէնէրալը Սէտ, Գօնֆէտէրէլէրտէն Լի ճէնէրալընըն հիւճու մուհու տէֆ իթմիշ տիր:

— Պէլիգա, Իթալիա, Դիլէմէնի, Բրուսիա, Լասթրիա, Բաբա, Հաւնօլուս վէ Պալիէրա տէվէ թլէրինին, Գօնֆէրանս տալէթինէ եաղսրգլարը ճէվապ, Բարիսէ վասլ օլուպ, զաղէթալէրէ տէրճ օլուսմուշ տուր: Պուհ լարըն էքսէրի, եա տալէթի գապուլ իթմէմիշ, եա տախի պաղը իհթիւրաղըս կէօսթէրմիշլէր տիր:

— Դրանսատա, պաղը զաղէթալէր, Սիվէյիշ գանալը մատտէսինտէ Դրանսըզ սէրմայէսի պուլլուստուղուս հայտ իթմէյէրէք, պու գանալա գարըը կէլիքլէրինի, վէ հիւքիւմէթին էֆէրարը տախի պու տուր կիպի խալգը ինանտըրմայա գալգըշմալարը:

Իշ պու Բուհամէ հաֆթատա իքի տէֆա, եանի սաղը վէ Բէնջէմինէ կիւնլէրի նէշ օլուսաճապ տըր: Ֆիյաթը Լիթանէտէ Սէճմուլը Հալաթիսէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը այլը 50 զուրուշ տուր: Աղօնաթ օլանլարա սէնէլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ տըր: Տաշարարտա, բօսթա իւճրէթի իւզէրիմիզէ օլարագ, Սէճմուլարս ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ, վէ ապօնաթ օլանլար իշիւնսէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տըր:

նը, Վրանսա հիւքիւմէթի ճէրհ ի տիւպ, մուշիպինճէ Սօնիթէօր զազէթասրնա րէոմի պիր իիթար տէրճ իթարիմիշ տիր :

— Զօյճ թայն տուգալըգլարնա աաքէր կէօնտէրիլէ ճէյինի, Ֆրանգֆօրթ մէճլիսի րէոմէն հանիմարգա հիւքիւմէթինէ պէթան իթմիշ տիր :

Պրէէչ 14 և 15 յիտիբէր :

Րէնս Գուգանքն նութգուհա վէրիլէճէք ճէվապըն միւսէվլէտէն. սինէ մէմուր օլան գօմիսիօն, միւսէվլէտէնէրինին ումումէ մագպուլ օլմարըզնը կէօրաիւքտէ, կէրիլէ աւմըչար իսէ օնէ, Րէնստէ տահա գիւտէ թահգիրամիլ պիր պաշգա միւսէվլէտէնի մէճլիսէ թագտիմ իթմիշէր տիր :

Վիւքէլա, գուլվէի ֆաիլլէ բէհար իտիւպ, մէքքիւր ճէվապըն, մէճլիսի իթմարնա, եանի պուն. տան ճէնոլ մահ սօղըա թագտիմինէ րարար իթմիշ օլտուգլարնա, օլվէճհ իլէ սարֆը նաղար օլունուպ, մէճլիս տէմիր եօլ, վէ պանգա միւղաքէրաթը իլէ մէշղուլ պուլունմուշ տուր :

— Պուռէնէ Վրանսա պիւճճէսինտէ տօգուլ էիւլ շու գատար միլիոն ֆրանգ սնըգ պուլունտուղու վէ ագալի իւլ էիւլ միլիոն ֆրանգ իսթիգրոզն էշէտար ինթիաճ օլտուղու մալիւմ տիր : Վրանսանըն պու

տէրէճէ իաղինէճէ միւղալիգատը օլտուղունտան. չօգլարը ճէնիլի միւմքինիլ կէօրիւրէր. չօգլարը տաիի պուհու պօշ պիր միւլահաղա ատա իտէրէր :

ՏԻՔԻՇ ՄԱՔԻՆԱՍԸ

Փարիշ Ինպի-իօ սօգալ Ն° 30

Վիթարն գօմբանիտը տիքիշ մաքինալարընըն ճիւմէտէն ալա օլտուղաւ պէյան իտէրիլ :

Պրէ թաճիւպէ շայեան մաքինայը թէրիլէք, շապլաճըլար, գուհուրաճըլար, կէօմլէք վէ սայըր քէթէն վէ բամուգ գումաշ տիքիճիլէրի, իբէք գումաշ տիքիճիլէր, քօրսէճիլէր մանթօճուլար, հաղըրճըլար վէ սայըր. լարը գուլանապիլը :

Վիթիւրաֆիլ թէյէլ տաիի տիքիլիպ, տիքիշ հիշ պիր վազըթ սէգիւլէմէլ :

Վիլ Ն° 1 250 ֆրանգ
" " 2 350 "
" 3 և 4 350-400

Պէյօղլու ճիվարընտա լիւա-ճամի համ մահալտէ վագը, 155 նումէրօ իլէ մուրագգամ Վիւպէ Նիթուան ճարտօնուհ մաղաղալընտա էնիլիլ լամբա, վէ ճու թուլումպատը, վէ սօպա վէ սայըրէ միւճէտուէտէն վէ կէրէք թա'ամիրի իճրա օլունմագտէ պուլունմուշ օլտուղու մալիւմ օլմագիւղէ իլանընա միւպատէրէթ գըլնար :

ՄԵՍԻՒԹԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ			ՉԱՐԱՄՊԱ			ԲԵՆՉԵՄՊԵ	
	ԴԵԿՏԵՄԲԵՐ 3			4			5	
	Սալա	Էօլէն	Լիլա	Սալա	Էօլէն	Լիլա	Սալա	Էօլէն
Պէճիլիլէ լիւա	100 30	100 30	100 30	100 30	100 30	100 30	100 30	100 30
Միւմիտէ լիւա 100 զուլունտան	65 10	65 15	65 20	65 35	65 10	65 20	65 35	65 35
Նի տէնէլէք թէրիլիպաթ	46 20	46 20	45 30	45 30	46	46	46	46
Վինճի Չիւճի Գ.Տուգլտէ	51 10	51 15	51 20	51 35	51 10	51 20	51 35	51 35
Իւլիւնճիւ թէրիլիպ	51 10	51 15	51 20	51 35	51 10	51 20	51 35	51 35
Թէրիլիպաթը րատիւ	50 30	50 30	51	51 15	50 30	51	51 15	51 15